



0761  
4.II. 3







Տարեկան գինն է ՅՈ Պարունակ  
Վեցամսեայ չծախութիր :  
Ծանողցման առղին և զըշ :  
Դուրս երթալիք լատիրնեւ  
բուն ծախօք առնողին վրայ է :

**U-LP**

Տնօքէնութեան ստորագրու-  
թիւնն է զ. Վ. Պահուածաւն  
Հանդիսիս վերաբերեալ նա-  
մակ կամ գրութիւն Տնօքէնին պե-  
տի ուղղուել Վ. Վաղի խան թիւ 50

# ՏԱՄՈՐԵԱՅՑ ՀԱՆԳԵԱ

ՈՒՍՄԱՅԵՑ, ԳԱՂԱԲԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹԵԱՆՑ

# Ա Ր Տ Տ Ս Ա Բ Ի

b

## THE WIFE

Նոր տարւոյն սկիզբը՝ Սէրը նոր ոդի առած իր ընթերցողաց կը ներկայանայ, այլ պիտի պսակո՞ւի արդեօք իր ոընտցած իրաւացի յայար, կամ պիտի ստանայ Հայ հասարակութեան համակրոթիւնը, թող ժամանակն ու արդիւնքը պատասխանառու ըլլան :

Մեր Ս.զգին ընթերցասիրութեան կամ անընթերցասիրութեանը վրայ ճառատանք չ'ենք ըներ , եւ յանիրաւի տեղն Ա.զգը չ'ենք բամբասեր բնաւ : Այ ալ կը հաստատենք թէ եթէ Ս.զգերնուաս մէջ յառաջադիմութիւն չ'կայ , յառաջադիմութեան շարժում մը եւ կայ թէ որ տակաւին մեծ մասը ետ մնացած է , քաղաքակրթութեան Հղոք ձայնը անսուարակոյս ամենէն թմբեալներն ալ պիտի արթնցոնէ եւ յառաջպիտի մղէ :

— Բայց ի՞նչ է այն ձայնը որ այս գիւղական զօրութիւնն ունի :

— Տպադըութիւնը . որ՝ մեռեալ աղդերն ՚ի կենդանութիւն կաէ :

Եւ գժբաղդաբար այս արուեստն է որ մեր մէջ ամենէն  
ետ մնացեր է, եւ ահա այս փրկարար ջահն է, զոր մեք յան-  
հոգս կը թողունք որ շիջանի եւ զմեղ խողին խաւարի մէջ  
թողու :

Քաջութիւնը՝ աւերակաց վրայ տղբային պատիւը պաշտ-  
պանելն է. ուստի քա՛ւ ՚ի մէնջ յուսահատութիւն։ Այս, շատ  
օրագիրներ կանխահաս մահուամբ մեռան, բայց Ազգը ողջ  
է. հարիւրաւոր օրագիրներ ալ կինան անցնիւ եղթալ, այլ  
Ազգը կը մնայ, կ'աճի, կը յառաջանայ եւ օր մ'այն կիսա-  
կործան աւերակաց վրայ հոյակապ չենքեր կը բարձրացնէ.

Անոնք որ ներկայն շրջապատռող անձուկ հօրիզոնէն ան-  
դին չեն նկատեր, միայն կարճ գաղցափար մը կ'ունենան  
ընկերութեան մը վիճակին փրայ, իսկ մեք ապագային վը-  
րայ կը խորհինք, եւ թո՛ղ մնափառութիւն չ'ըլլայ, պար-  
ծանք կը համարինք մեր ազգային ապագայ լուսաւորութեան  
ջահերուն քով խոնարհ կանթեղ մ'ըլլալու : Այս կամիթեղն  
աւ շատերու պէս կընայ մարիլ, բայց լուսաւորութիւնն ան-  
հրաժեշտ պիտի գայ :

Բնութեան ամեն մասին մէջ հակառակամարտ տարերք  
կան՝ խաւարը լցուէն կը վանուի, ցրութիւնը՝ չերմանթե-  
նէն, այլ բնութիւնը յաւիստենական օրէնքներ ալ ունի, ո-  
րով իր տարրներն իրենց յաղթական զօրութիւնն անկից ան-  
դին չ'են կրնար տանիլ. իսկ մարդկացին ընկերութիւնը բա-  
րուապէս մեծամեծ փոփոխութեանց ենթակայ է, եւ եթէ  
զինքը կազմող տարերաց մէկն ընկճի, անհետանակու վը-  
տանգի մէջ կ'կյնայ :

Անագործին պատերազմ։ մարդս ստիպուած է միշտյա-  
ռաջ երթալու եթէ չուզեր ոչնչանալ, եւ աւելի անդովժ-  
ներն իրենց նպատակին համեմու համար առջեւնին՝ ան-  
դամ չեն նայիր, այլ կատաղի կը դիմեն ոտնակոխ ընելով  
իրենց նմանները եւ ճմլելով իրենցմէ տկարները։ Իսկ աղ-  
դերն՝ ալ որ անհատներէ կը բազկանան, շատ անդամ անոնց

բռնած ընթացքին կը հետեւին ազգերն ալ իրենց եսականութիւնն ու անձնափութիւնն ունին, եւ պատմութիւնը մեզի կը սովորեցունէ որ անոնք շարունակ դիրար կլանելու փորձ փորձած են. յառաջելու հակառակ մրցանքը անհատներու մէջ կայ, ինչպէս նաեւ ազգերու մէջ, եւ վայ անոր որ ետ կը մնայ. քանզի եթէ անհատ մ'է ամէն բանէ զուրկ կը մնայ, եւ եթէ՝ ընկերութիւն մը, ընաջնջ կըլայ :

Ուրեմն ի՞նչ հարկ է մեզ ընել չկորսուելու համար :

— Յառաջ երթալ:

Ա. Ա լինչ միջոցներով։  
— Ուսմամբ, վաճառաշահութեամբ եւ երկրագործութեամբ, եւ վերացանայ։

Սակայն մեզի համար, իբրև աղջային յառաջադիմութեան շատզին մէջ յետին հետեւակ մը, նուիրական պարագ մ'ունինք կատարելու, այն է նոր տարւոյս առթիւ, նորոգել մեր բարեմազթութիւններն առ մեր սիրելի Ազգը, եւ անոր անցելցին ու ապագային սուզ ախնարկութիւն մ'ընելով բարենաման ներկային վրայ խնդակիլ մեր բոլոր հայրենակցաց հետ : Անցելցին պատմութիւնը՝ շատ հեռուն չերթաբազ, խփուտ տիտուր եւ սրտամաշ տեսարան մը կը ներկայացունէ հայ աղջին համար, եւ իր պատմական էջերուն պարունակածը պիտիսի աղջողորմ հարուածոց եւ բոնութեանց յիշատակներ են, յորոց ամենէն անկարեկիր եւ քարացեալ սիրուելն անդամ ամէնէար է որ չ'գորովին եւ յարտասուս չ'փցկին : Ս.յո՛, հայ աղջն իր ինքնիշխանութիւնը կորուսանելին դկնի վիճակեցաւ այնպիսի գարերու, երբ ամեն իրաւունք ու նակրս ըլլարով, իրեն բաժին մնացած էր միմիայն վիշտն ու տառապանքը, եւ այն ասեն իր ներքին բարօրութեան հետ արտաքին պէտքութիւնն ալ կորուսելով անշքացած էր : Սակայն Նախարարնամութիւնը չ'էր եւ չ'պիտի գատապարտէ Հայ սերունդը մշտնջենաւոր թշուառութեան : Աշխարհիս ամեն զիսուածոց պէս պիտի քաղցրանայ իր գառնութեան բաժին ալ՝ զոր անգութ ճակատագիրն իրեն մնառուցած էր : 1863 թաւականն իրեն նախարարաց պէս սահեցաւ զնաց հայ աղջին վրային, բայց իր մէկ քաղցը յիշատակը անանցանելի եւ անջինջ պիտի մնայ հայ հաստրակութեան սրաբին մէջ : Հայերն յաւատեանս պիտի յիշեն ուրախութեամբ այն երջանկաթիթ վայրկեանը, յորում օդոստափառ Սութամին բարձր հաւատութեամբը, անկանոնութեան շրջանէն ելնելով քաղաքակիրթ աղքերու նման իրաւանց եւ պարտուց շրջանը մտան, եւ եթէ այսուհետեւ յետագէմ գանուին, ոչ միայն գատապարտեալ պիտի ըլլան ապագայ սերունդին առջեւ, այլ եւ ապերախտ իրենց վեհափառ Տիրոջն լրած կայսերական հնորհացր :

Ներկայն ապագային հայելին ըլլալով, իրաց արդի վի-  
ճակին միջոցաւ գալիքներուն ճիշտ կանխատեսութիւնը կա-  
րելի է ընել, եւ ասովէ միայն որ արդի քաղաքականացեալ  
հզօր ազգերն ալ իրենց փառաց միջօրէականին հասած են:  
Հայ ազգը կրցածին չափ ջանք ընելով, արդէն իր ապա-  
գայն առաջարկելու համար առաջին ձեռնարկն ըրած է, ա-  
նիկա ունի այժմ իրեն համար Հոգեւոր արթուն Հովիտ մը,  
Սահմանադրական վարչութիւնն մը, եւ յոյս մեծ ունինք որ  
իր դործոց մաստակաբարութիւնը այցելոյն աէս բարձի թու-

զի չպիտի ըլլայ, միայն թէ իք կողմէն միաբանական սէրեւույատեւ ջանք չպակսի :

Սէր իր սիրելի Ազգին միշտ սէր՝ եւ ջանք ընել պիտի քա-  
լովէ եւ եթէ իր բաղձանաց կատարուիլը տեսնէ, կը փու-  
թայ այժմ ինչ անոր փառաւոր առադայ մը խոստանալու։  
Չ'կայ աշխարհին մէջ եւ ոչ ազգ մը, որ գիբաղդութեան  
ըեր անցուցած ըլլայ, Անդղիան, արդի հզօր Անդղիան  
անդամ, նախ բազմազան թշուառութեանց ծանր անուրին  
տակ հեծեր եւ հաւաչեր է։ Այս, այն զրադէտ Անդղիան  
ունեցաւ այնպիսի ժամանակ, երբ իր ազնուականը կը կար-  
ծէր թէ այբուբէն սովորելն իր մեծութեան շուքը պիտի ա-  
րատաւորէ, Ամկայն այն ամեն աղէտները սին երազոց պէս  
անցան։ Եւ Անկլօ—ուաքանն ցեղին միաբանական սիրովն ու  
համբերատար ջանիւքը, Անդղիան, այն փոքրիկ կղզին, այ-  
ժմը ընդհանուր աշխարհին վաճառաւոեղին է։

Սէն ալ անձկայրեաց սրտիւ իր սիրելի ազգին կողմանէ  
այսպիսի միաբանական սիրոյ մը սպասելով, միշտ կը խնդրէ-  
յերինից, որ յառաջադիմութիւնն ու բարօրութիւնը պատկեն-  
անոր վրկաւէտ ջանքերը, եւ այս փափաքովը վատեալ, ին-  
քըն ալ բոլորովին նոր յատակագիծ մը կ'ընդունի, որպէս զի  
աղդային ուսումնական եւ գրական շարժման աւելի համա-  
պատասխանող ըլլայ, արդէն յառաջադէմ ազգաց կենցաղօ-  
գուտ գազափարները բերելով, կամ արգիւնաւէտ օրինակ-  
ները նկարագրելով։

Սուանցիք կարողութենէն վեր եշնելու , եթէ քաջալե-  
րութիւն գտնայ , Աէքը կը խոստանայ ընթերցողաց կարելի  
եղածին չափ օդատակար յօդուածներ տալ : Կը խոստանայ որ  
եթէ գուզնաքեռոց ընդունելութեան մ'արժանանայ , թէ՛ Եւ-  
րապական լեզուներով եւ թէ՛ Հայերէն հրատարակուած ա-  
մենէն նոր գրուածներու վրայ խօսի , վասն զի միայն այս  
միջոցաւ գրականութիւնը կրնայ ծաղկիլ եւ ամեն տեսակ հրա-  
տութիւնները հասարակութեան մէջ ծաւալիլ , ու լեզուա-  
գէտ ազդանաց , որոնք հայ թերթերու ձանձրակի միակեր-  
պութիւնը չ'են սիրեք , բոլորովին անհաճոյ չ'ըլլալ : Վեր-  
ջապէս Աէքը կը խոստանայ , մանաւ անդ թէ կը փափաքի  
երեւելի մարդոց նկարագիրն ընել , որոց պատմական կա-  
րէւորութիւնը այնչափ օգտակար է ամենայն ընթերցանել-  
եաց , եւ հարկ կը համարի նաեւ ամէն մէկ թուի մէջ քաղա-  
քական ժամանակադրութիւն մը դնել որով ընթերցողք ժա-  
մանակիս գէպքերուն վրայ ալյստակ դաղափար մ'ունե-  
նալու կարող ըլլան :

Պէտք է՝ արդիեօք որ ազգային մասն ալյիշենք, ու կայն այս կողմանէ իր բոլոր խօստմունքը կը կայանայ, միշտ յառաջադիմութեան ջառագով ըլլալով, ընդունայն վեճերէ լու խորչիւ:

Այս է մեր յոյն ու յառաջադրութիւնը : Մնացածը  
մեր արգոյ ընթերցասիրաց դատողութեանը կը ձգենք :

ՀԱՆԳԻՄ ՄՈՒՐԱՏԵԱՆ ԵՒ ՌԱՓԱՅԵԼԵԱՆ

## ՎԱՐԺԱՐԱՅՑ

1864ին ալ արժանացանք այս հանգեսին փառաւոր հաց-  
կերպթին ներկայ դանուելու , որն որ, Արդոյ Ս. Հեքիմեան  
Նախագահ ընկերներնուս ջանիւքը ամեն անգամներէն ա-  
ւելի շքեղ կերպով Վալառուին Զբօսավայրը տեղի ունեցաւ :

Անկեղծութենէ չշերելու համար , կրսենք , թէ ազգեր-  
նիս Ուափայելի Մուրատայ զաւկներէն աւելի նշանաւոր ծա-  
խօժութիւն սպասելու իրաւունքն ունի , և մեք ալյուստվ  
եմք թէ ցորենի հատի պէս , որ ուշ կ'աճի այլբեղմնաւոր  
կ'արդիւնաւորի , այսպէս ալ սոյն բարերարաց արդիւնքը  
յապագայս աւելի նշանաւոր համդիսանայ :

Հոս պատռոյ անդամ եղող հանդիսականաց կողմանէ ուղղ զեալ խրախուսանքներէն, ամենէն երևելին կը գտնենք, այնէ, Աթօձարզոյ Եսուսու ֆեան Տիգրան աղայի մէկ ատենախօսութիւնը, որ սգաւորութեան պատճառաւ՝ սեղանակից չըր այլ ըստ որում հրաւիրողաց ալ սիրելին և նոյնքան սիրողն երս սեղանէն ելլումին զալո՞մ իր պատճառն իմացուց և ներկայս իսուեցաւ :

Spring

Անշուշտ ինձմէ առաջ եւ ինձմէ շատ աւելի պերճախոս  
Եզրուներ ներկայացուցին ձեզ Մուրատայ եւ Ռափայելի ա-  
նուններն անմահացնելու համար ունեցած արժանիքնին :  
Սակայն հստեղեցք կը խնդրեմ, վայրիկ մ'ալիս խօսքելուս  
ու շադրութիւն ընելու յօժարիլ, սրոնք Մուրատայ եւ Ռա-  
փայելի բարիներն ուղարկի կերպիւ վայելած չեղող մէկու  
մը՝ անոնց վրայ ունեցած դգացմունքնելն ըլլալնուն, կար-  
ծեմ թէ զանոնք փառաւորելու մասին աւելի քիչ արժեքը  
չի պիտի ունենան : ( Ծափահարութիւնք ) :

Այո՞ւ, Տեղարք, եթէ ձեզ զգացումներն պարզապէս երախտագիտութիւններնուդ հաւասարիներն են, մտաւորական մշակութեան բերդմիաւոր հայը Մուրատ եւ Արախյէլ ձեզի մատակարարած ըլլալուն համար . պէտք է զիտնաքոր ձեզի հետ մէկտեղ ամբողջ Հայ աղդը իրաւունք եւ կըրնամ ըսելթէ պարտաւորութիւն ունի այսպիսի բարերարներուն միշտ երախտագիտ ըլլալ, (Ծափահարութիւնք) ուրոնք ձեզի նման արդիւնաւոր եւ օգտակար անդամներ հասուցին : Աղդային ներկայ վիճակին վրայ վորքիկ ակնարկութիւն մը, բաւական է աալացուցանիկ թէ այս օրուան գէպ ՚ի քաղաքակրթութիւն ունեցած շարժումը, մի միայն մտաւորական մշակութեան արդիւնքն է, եւ այն ալ մէկ քանի մեծ վարժարաններու միայն կը պարտաւորի, որոց կարգը Պօլսոյ ճեմարանն ալ դասելու հրաման պիտի տաք ինձի : Որն որ թէպէտ երբէք միւսներուն պայծաւութիւնը չունեցաւ եւ դժբախտաբար խիստ սակաւատեւ եղաւ իւր կեանքը, սակայն քիչ ատենուան մէջ հասուցած պատուինքը, Աղդային Սահմանադրութեան հաստատութեանը առաջնորդեցին : (Ուժգին ծափահարութիւնք) :

Այս՝ Տեարք, Հայ աղդը՝ աշխարհիս վրայ գտնուած բոլոր քաղաքակիրթ աղքաց նման, պարտական է երախտագետ ըլլալ բոլոր այս-անձանց համար, որք վարժարան ներ կանգնեցին : Ապա ուրեմն որքան աւելի պարտական եմք Մուբառայ եւ Ո.ա.ի այէլի երախտագետ ըլլալ, որոնք աղզին ըրած ծառայութիւններնին յաւիտենական լնելու համար, իրենց հարստութեանց մեծ մասը աղզին պարզեցին : (Ծափահա՞) : Դուք, Տեարք, որ Մուրաստ—Ո.ա. վայէլքան սաներն էք, իրենց վրայ ունեցած երախտագետական զգացումներնիդ աւելի պիտի վառաւորէք այն օրը երբ մոտառական մշակութեան բեղմնաւոր հացը աղզին աւելի մեծագոյն մասին մէջ տարածելու համար որոշում մը ընէք : Տեարք, ես որ այս անմահ բարերարաց եւ ձեր աղդասիրական զգացմանց զարմացողն եմ միշտ, աներկրաց եմ: որ Աղքային դաստիարակութեաննպաստելու համար՝ ամեն մէկերնուգ պահանջուած զոհերն սրչափ մեծ ալ ըլլան պատրաստ էք զմոննք նուիրելու : (Ծափահա՞) : Եւ աներկրաց եմ որ իմ այս առաջարկութիւնն խիստ շատ անգամ ձեր ժողովներուն բանախօսութեանցը առիթ եղած են. բայց մեծամեծ գժուարութիւններու արգելվներէն վախճառվլ ինդրոյն որոշումը միշտ յարմար առենի մը թողուած է: Ահա, այն յարմարագոյն առիթը, Տեարք, որ այս օր կը ներկայանայ: Երբ համատարած քաղաքակրթութիւն մը յորդահոս հեղեղի մը նման Եւրոպայի մէկ ծայրէն սկսեալ գէպ ՚ի Ալեւելք կը վազէ, առանց պատրաստութեան անոր գէմը ելլել անկարելի է աղզի մը, որքանմեծ ալ ըլլայ: Վասն զի եթէ աղդ մը իր զեկը չունենայ, քաղաքակրթութեան հեղեղը կը մղէ կը տանի զայն եւ մինչեւ յաւետենականութեան անդունդը կը գահավիմէ, ուր միայն կանկ առնել է իւր պաշտօնը: Աղդին զեկը հաստարակաց դաստիարակութիւնը եւ օրինաւոր Վարչութիւններն պիտի ըլլան: Թաղ տալով անմանց որ Աղքային կառավարութիւնները կազմելու պաշտօնն ունին, մեք Տեարք, ամենքս մէկ ըլլալով, ճշմարիտ ըստաւորութիւնը հասարակութեան մէջ ծաւալելու աշխատիմք: Ճշմարիտ ըստաւորութիւնը յայտնի է թէ, այն է որ միտնդաման մորքի եւ սրտի բարի յատկութեանց զարդացմանը վրայ կը կայանայ: Աւելորդ է ըսել թէ Եւրոպական քաղաքակրթութիւնն ու գէպ ՚ի լաւ ու գէպ ՚ի գեղեցիկը կը դիմէ: Եւ լաւ ու գեղեցիկին ալ քրիստոնէական բարոյականին սկզբունքն է: Ուրեմն, Տեարք



թիւնը չեն կորուսած , եւ ամեն օր կառավարութեան հետ գոտեկուիւ կը մրցին . Աւազակութիւնը Նարօլիի երկրին մէջ անլուր ոճինքներ կը գործէ , այլ բալլավիշինի զօրապետին քաջութիւնը աշնոնց ամենէն գլխաւորները մահսւան ծոցը կուղարէէ : Հոռովմի մէջ Ս. Պատրի ժողովրդեան տժգոհութենէն թերեւս անհոգ իր երկրաւոր թագաւորութիւնը ձեռքէն թող տալու կը դժկամակի , թէ եւ Պատրիամ ժանաբարմէն եւ գաղղիակամ զօրաց մէջ բռնամարտը պակաս չէ :

Աւատրիա, Գերմանական վեհապետները ՖրանքՓորթ-Ժոզեֆը, նոր գաջնակցութիւն մը հաստատել կուզէ, Այլ բրուսիոյ ներկայ չգտնուիլը, իր բոլոր յատակազիծները պարապալը կը հանեն: Խակ բրուսիոյ թագաւորը փոխանակ իր ժողովրդոց սիրտը շահելու, աստուածային իրաւունքը, այսինքն թէ Յատուած զիս ձեր կրայ տէր դրաւ իշխելու համար, 'ի թիկունս օգնութեան կը կոչէ:

Որուափա գժբաղդ Լեհաստանին յետին շունչը երկաթեայ պըր-  
ջանակի մը մէջ հեղճոցանելու կը ջանայ, առ ոչինչ գրելով քաղա-  
քականացեալ աշխարհին դատաքննութիւնը : Նախ երկրին ծաղիկն  
եղող երիտասարդութիւնը բռնութեամբ զինուոր զրելու հրաման  
կուտայ, այլ Լեհաստան իր յետին ճիշդ թափելով կը կանգնի իր  
ահազին ոսովիսն դէմ: Աղջուականներէն մինչեւ յետին աղքատէը,  
միաբան սիրով կը զոհուին, գաղանի կառավարութիւն մը կը հայ-  
տառուի, զոր գտնելու համար Ռուսաց բանեցոցած ամեն հնարք-  
ներն 'ի գերեւ կ'ելնան, եւ գեղեցիկ սեւն անգամ հայրենեաց  
թշուառութեանցը մասնակից կ'ըլլայ: Պատերազմը կը չարունակուի  
եւ վախճանը Լեհացոց քաջ ազգին համար գժբաղդաբար աղջ սոտ-  
իի պիտի ըլլայ, վասն զի ինչ կրնար ընել ամեն պատրաստութեանէ  
զուրկ ժողովուրդ մը, մեծ տէրութեան մը դէմ: Այլ պատմու-  
թեան անանցանելի էջերուն մէջ Բուռական բռնաւորութեան թա-  
փած անմեղ արեանց արաւոր անջինջ կը դրումուի իր վայրագ-  
հակտին վրայ, եւ անտարակոյս օր մը գատապարտութեան կնիքը  
ինքն ալ պիտի ընդունի :

Տանիքարքայի մէջ երկու գրաստիեանց խնդիրը, բոլոր Գերա-  
մանիայ տակն ու վրայ կ'ընէ, եւ քիչ կը մնայ որ Եւրոպայի խաղա-  
ղաթիւնն անգամ վրդովի, սակայն յուսալի է թէ 1852ի դաշնադր-  
րութեան ձիւզդ գործադրութիւնը, կոռուպյն առջևեւ տոնէ:

Յունաստանի յեղափոխութիւնը անիշխանութիւնը քերառ, եւ  
գէորգ Ա. անջուշտ նախամեծար համարելու է իր երթասար-  
դական հասակին ազատաւթիւնը ուրիշ երթասարդներու պէս  
անցունել. քանթէ Աթէնքի ասահամի բաւերաբաներան վրայ թագաւո-  
րել. Ամեն մարդ ալ կորնիթոս չ'կրնար երթալ կ'ըսէին, չելքնաց-  
ւոց աւելի խելօք նախահայրները, ուսափ մեք ալ կ'ըսէնքթէ ա-  
մեն մարդ ալ չելքն չ'կրնար ըլլալ տարին Յթօն մը վախցոնելու  
համար. Կեցցէ կոմմնթ Ապու որ այս քաջ ազգին ձշորիս Գործա-  
ռարան՝ դժգագրած է :

ԿԱՐԻՊՈԼՏԻ ԵՒ ՎԻԲԹՈՒ ՀԻՒԿՈ

Անդգիւական լրադիլրները հետեւեալ թղթակցութիւնը կը հը-  
րատարակեն :

Գալքիլու 25 նոյեմբեր. 1863

## ԱՅՐԵԼԻ ՎԱՀՐԹՈՐ ՀԻւկօ

Ձեր օգնութենէն վատահ էի եւ դուք ալիս երախտազիտութենէս վատահ ըլլալու էք: Ըստ ծննդի իրաւ է, աւելի տղեկ է միլիսն մը սիրտ շահիւ, որով միլիսն մը հրացան անօգուտ կ'ըլլայ: Երանին թէ տիեզերական խաղաղութիւն ըլլար, եւ ոչ եւո պատերազմելու հարկ կը մնար: Ես ալ քեզի պէս վատահ կութեամբ կըսպասեմ որ ժողովուրդն արթնայ, բայց ճշմարտութիւնը առանց նեղութեան արդիւնաւորել, եւ իրաւանց յաղթական ձևնապարհը առանց արեան հեղեղներու ընթանալ, աւոկա մինչեւ ցարդ՝ ի զարք փնտուած իդէա մ'է: Դուք որ կ'առաջնորդէք, ձեզի կը վերաբերի աւելի դիւրին ձանապարհ մը ցոյց տալ որպէս զի մեք ալ հետեւինք: Սնամ մինչեւ ցմահ ձերդ

ԿԱՐԴՎԱԼՏԻ

Հօթվել - Հառու 20 Պեկտ. 4865 :

Ալիքելի Կարիստալով .

Երկուքիս ալ հաւատքը մի եւ նոյնէ ։ Աղդաց արթնալը անհրաժեշտ է ։ Ինձի համար կարի համոզուած եմ թէ երբ որ ժամանակը գայ քիչ արիւն պիտի թափի ։ Ժողովրդոց Եւրոպան ինքնին պիտի գործէ ։ Նոյն խալ ամենչն երջանիկ եւ կարեւոր եղած յեղափոխութիւնները, սպասարժանատուութիւններ ունին, եւ դուք ալ ինձի պէս ընդունայն տեղը թափուած կաթիւ մ'արեւան սարսափելի ծանրութենէն կը վախինաք ։ Ամենեւին թող արիւն չ'թափի, իդէան ասիկա է եւ ինչո՞ւ համար այսպէս չ'ըլլայ ։ Երբ որ մարդիկ իդէային կը հասնին, ինչպէս ձեր օրինակը բաւական է ցաց տալու, կրերը ինչո՞ւ չափարի հասնին ։ Ստելութեանց մակերեւոյթը կը ցածնայ քանի որ սիրոյ մակերեւոյթը բարձրացնայ, ուրեմն ամենքը սիրոյ մակերեւոյթը բարձրացնելու ջանք ընենք ։ Մտաւոր ազատու-

թիւն՝ քաղաքակրթութեամբ յեղափոխութիւն, այս է մեր եւ ձեր առարկան:

Եւ թէպէտ մեք յետին ճակատամարտը մարտնչինք , այլ պէտք  
է վստահ ըլլանք անոր վսեմութեան , վեհութեան եւ մեծութեանը  
վրայ , քանզի անիկա ամեն ճակատամարտներէն բարեգործ ական պիտի  
տի ըլլայ : Խնդիրը կերսով մը լուծուած է ձեր ներկայութեամբք :  
Դուք խաղաղութեան դիւցաղն էք որ պատերազմին շաւղէն կանց-  
նիք : Դուք արդարութեան սուրբն էք :

Այրելի բարեկամ ձեր հոչակաւոր ձեռքերը կը սեղմեմ

ՎԵՐԹՈՒ ՀԻՒԿՈ

## ՄԻՐԱԳՅԵՒ ԵԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Սիրապօ ազնուական ծնաւ հին ընտանիքէ մը որն որ [թէ]  
և Գաղղիոյ Փրովանսու քաղաքը պատսպարուած ու հոն հա-  
տառուած, այլիր սկիզբն Խոտալիայէն և զարմը Թոռականացի էր:  
Այս ընտանիքը Ձիօրէնցա իր ազատութեան փոթ դրիկնե-  
րուն ատենը ծոցէն դուրս ձգած ընտանիքներէն էր, որոց աք-  
սորն ու հալածանքը, այնչափ դաւն ոտանաւորներով կը կը-  
տամբէ Տանթէ իր հայրենեաց, Մաքիավելի արիւնն ու Խոտա-  
լական Հասարակասետութեանց աղմկարար ոգին, այս ցե-  
ղին բոլոր անհատներուն վրայ կը գտնուեին. իրենց հոգինե-  
րուն Համեմատութիւնները ճակատագրէն վեր են: Մոլութիւնը  
կիրք և առաջինութիւնը, ամենն ալ անոնց վրայ չափազանց են:  
Այս ցեղին կանայքը կամ ճրէշտակային են կ'ամ ամբարիտ.  
իսկ այրերը կամ վսեմ են կամ վատթար, նոյն իսկ իրենց  
չեզուն ալ բնաւորութիւններուն պես շեշտեալ և մեծա-  
սքանչ, իրենց ամենին ընտանեկան թղթակցութեանց մեջ  
ալ Խոտալիոյ դիւցազնական եղուաց զոյնն ու հնչումը կայ:  
Միքալոյի Նախնիքը իրենց ընտանեկան զործերուն վրայ կը  
խօսէին, ինչպէս Պլուտալքով Մարիոսի և Սիլլաի, կամ Կե-  
սարու և Պոմարէոսի պատերազմներուն վրայ, այնպէս որ Փոք-  
րիկ քաներու մեջ իրենց աստիճանէն բարձր մեծամեծ մարդիկ  
ըլլայնին կ'իմացուի: Միքալոյի որ օրորոցէն չնչեց այս ընտա-  
նեկան վեհութիւնն ու արիութիւնը: Այս մանրամասն բա-  
ները կը յիշեմ, գամնղի պատմութիւնը կը բացատրեն: Հան-  
ճարին սկիզբը շատ անգամ ցեղին մէջն է, ինչպէս նաև ընտա-  
նիքն ալ երբեմ բաղդին մարդարէութիւնն է:

Միքազօյի գաստիքարակութիւնն ալ խիստ և ցուրտ եղաւ ,  
իր հօրը դժմեայ բազին պէս , զոր բարեկամ նարդոց , իր կո-  
չեին և որն որ իր անհանդարտ ոգւովն ու անձնասիր սնափա  
ռութեամբը , իր կնոջն հալածող և իր զաւակացը բռնաւորն  
եղած էր : Պատիւեն զատ , ուրիշ առաքինութիւն չորուե-  
ցուցին անոր՝ վասն զի այսպէս կ'անուանէին այն ատեն այդ  
կեղծ առաքինութիւնը , որ շատ անդամ ուրիշ բան  
չէ , բայց եթէ արտաքին ուղղութիւն մ' ու վայելուց  
մոլութիւն մը : Դեռ նորահատ երիտասարդ զննորական ծա-  
ռայութեան մեջ մտնելով , սրիկայութեան և խաղի ճաշա-  
կըն աւատ : Կր հօրը ձեռքն ամեն տեղիր վրայ կը համնէր , չէ  
թէ զինքը վերցունելու , այլ առաւել ևս իր յանցանաց հետե-  
ւանքին տակը ընկենալու համար : Իր երիտասարգութիւնը Տէ-  
րութեան բանտերուն մէջ անցաւ . հօն իր ձիբերն առաձնու-  
թեան դէմ զինուեցան , իր հօգին կորոյս ողջախոհութիւնը որ  
հազիւ թէ այսպիսի կանխահատ պատուհաններու ծանսկա-  
նացը վրար կինայ մնալ տակաւին : Բանտին ելնելով , իր  
հօրը հաւանաւթեանը համեմատ , Փրովանսի մէծ տունե-  
րին հարուստ իշխանուհոյ մը Արքինեան օրիորդին հետ ա-  
մուսնութեան փորձ մընելու համար , ըմբէջի պէս Եքսի  
փոքրիկ տեսարանին վրայ խորամանկութեանց և քաղաքա-  
կան յանդգնութեանց վարժուեցաւ :

## Մասնակիութեան Առաջարկ

#### ԴԱՇՏՈՒԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒ

Ա. ՃԵՎ.ԱՀԻՐՃԵԱՆ

## Ա. ՀԱՄԱՉԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ